

ձեռնարկելով: Ս. Յակոբայ Լոգարարձութիւնը երաշխաւորութեամբ Թընկեր Յովսէփ Էֆ.ի՝ վերաքննիչ ատեսանին բողոքներ, եւ հոն եւս կարուսեր է դատը ի ներկայութեան երաշխաւորին: Վասն զի ժամանակին Ազարեան Պատրիարքը Ասիերեանցիները սիրաշահելու համար չէր յանձնած Լոգարարձութեան կարեւոր պարտութեանը, մանաւանդ թէ դատը ի Պատրիարքարան փոխադրել յաղօղելով՝ վերոյշինջալ խանութներուն յետանց փարձքերը փոխանակ վարձակալաց երաշխաւորներէն պահանջելու՝ Ս. Յակոբայ Լոգարարձութեան պահանջել աւելի բանաւոր տեմուներ, եւ ըստ այսմ թէ ամբաստանելին եւ թէ՛ ստիին ծանուցանելու որոշում տուեր է դատաստանական խորհուրդին: Ատեւագրութիւն այս դեպքին յիշատակութենէն ետքը՝ կը յուսելու նաեւ որ տարեկան հաշուեցոյցը աւարտած ըլլալով՝ Լոգարարձութեան կը ստորագրուի, եւ Ազգ. ՎՍԷ. ժողովոյ նախագահ Ս. Պատրիարքին կ'ուղղուի ժողովրդ նամակաւ, որով կը խնդրուի անոր վաւերացումը, եւ ապագրութեամբ հրատարակելու արտօնութիւնը, ինչ որ կը շնորհուի եւ կը գործադրուի: Այս ամէնը քաղաւած է Անկերտոցի դիւանին 43, 44 տետրերէն. իսկ մայր տուժարին 83, 87, 88 էջերէն՝ հաշուեցոյցին պարունակութիւնը, որուն ելքին կողմը զուտ աւօրեայ ծախքերուն համար նշանակուած է 211264 դահկան բացի շինութեանց ծախքերէն. (ըւ. Ատ. Տփ. 224 Լաշուեցոյցակ հրատարակեալ ի 1884):

(Ը-բ-ն-ի-ի) Է. ԻՍԱԷԱՍ Վ. ՍՐԱՊԵՆՆ Միաբան Անտանաւս



Յ Ե Ղ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Թ Ա Ն Օ Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ս Ի
 ԱՏԱՐԳՈՒՄ ԳՈՏՄՈՒԹԵԱՆ
 ԵՐԵՄԻԱ ԶԷԼԵՊԻՒ ԶԵՍՄԻՐՏԵԱՆ

(Ը-բ-ն-ի-ի)

Կ Լ Ո Ւ Խ Գ.

ՏՈՂ 59 և 60. Աստ յակամայ ճգնեցան՝ Դազարոս, Սարգիս և Ոստիֆան, Թօփալ, Ճիհէնէմ, Կրկոս Փափագ եւ Թօրոս Մօրոսն այն:

Այս եօթն անունները, ինչպէս արդեն 61րդ տողը կը յայտնէ, Ս. Պրոսպ պատրիարքներու կը վերաբերին, 17րդ դարու մէջ ապրած են անոնք եւ գրեթէ ամէնք ալ տխուր էջեր թողած են Լայ պատմութեան մէջ, ոչ միայն իրենց ունայն եւ ապարդիւն պաշտօնավարութեամբ, այլ եւ՝ զօջաբաղ ագահութեամբ: Պատրիարքեան Աթոռին կուրաբար աչք տնկող, զայն ձեռք անցունելու համար ազգագաւ ամէն միջոցներու դիմած են ասոնք արձակ համարձակ: Ազգը կողպելով անորոք վեղերներու մեծագուժար կաշտաքներ տալու միշտ ստիպուած, իրենց սնափառանդական զիրքն ապահովելու համար, իրերանական խտրութեամբ սերտալ, մեծ պարտքերու ներքեւ մտած են եւ ընկճուած այնպիսի ծանր կերպով, որ մինչեւ իսկ ՉՆԱՄԱՆ-Գալու կողմած արգելարանին մէջ բանտարկուած են իրեւ յանցաւոր — պարտապաններ, ինչպէս դառն արտօնութեամբ կը յիշէ Երեմիա 2Էէպի իր 59 եւ 62րդ տողերով, երբ կը գրէ՝

Սոքա Փաթիրք քաղաքի՝ որք մտրեալ յախապահութեան: Տեհին սատ զառհաւատելայն՝ ներքոցէ Տեքն Ի հաստատան:

Այս շնորհունակ պատրիարքներու ատենն էր որ կ'արեր Երեմիա 2Էէպի, եւ դժգոհութեամբ ու դառն կակիծով ակնանտես կ'ըլլար անոնց յոռի պաշտօնավարութիւններուն, որոնց թողած ողբալի յիշատակներէն խորապէս ազդուելովն է, որ ես ալ այդ խումբ մը պատրիարքներու շքեղար, պատրիարքական խայտառակութիւններու տարիներ կոչած եմ, Երեմիայի կենսագրութեանը մէջ (տես էջ 172):

* * *

Առաջինը՝ վերոյգրեալ անուններէն, Դազարոս Սեբաստացին է: Սա 1660—1663 պատրիարք եղած է՝, խորհուսանք վար առնել շարժ Մարտիրոս կաթօյցի պատրիարքը³, որ էր հոգեւոր ծնողն ալ եղած էր³:

Շատ դիւրաւ կարելի է գաղափար մը կազմել այս պատրիարքին ինչ տեսակ բարի ծաղիկ մը ըլլալու մասին, երբ անոր կանգրին քանի մը գլխաւոր գիծերը գիտանաք:

Թէեւ Սեբաստիա ծնած, բայց Ս. Պրոսպ մէջ էր սնած ու մեծցած⁴, բաւական տարիներ

1 Չ-բ-ն-ի-ի Գտմ. Լոյսոյ. Լատար Գ. էջ 680:
 2 ԱՊԻ:
 3 ԱՊԻ. էջ 669:
 4 ԱՊԻ. էջ 686:

Էջմիածնի վանքը կեցած, ուզած է վարդապետական աստիճանն ստանալ, բայց չէ արժանացած, որովհետեւ Փիլիպպոս կաթողիկոս մերժած է զայն¹։ Եակոբ կաթողիկոսի ժամանակ Էջմիածնի միաբաններուն հետ կուռելով խոյս կուտայ եւ Կ. Պոլիս գալով անորոն բերանով կը սկսի շարձախոսել կաթողիկոսին եւ Միաբանութեան դէմ², Եւ իր այս խոյսառուակ ընթացքին համար փոխանակ յանդիմանուելու, կը բարձրերուի եւ վարդապետ կը ձեռնադրուի Մարտիրոս կաֆայեցի պատրիարքէն³, որ ինքն ալ իր կարգին հակառակորդ մ'էր Էջմիածնի։

Սակայն Ղազարոսի արարքը մեծ զայրոթով կը գրգռէ ժողովուրդը, որ կ'ուզէ ըմբռնել զայն եւ մասնել դատաւորներու. Ղազարոս կը յաջողի խոյս առլ Կ. Պոլսէն, գնալ Նիլիկիս, ապաստանիլ Սիսի խաչատուր կաթողիկոսին քով, որ ի լրումն ամենայնի կը ձեռնադրէ զայն Եպիսկոպոս Տիվրեկ քաղաքին⁴։

Ղազարոս, Տիվրեկի Եպիսկոպոսը վանել տալով, տեղը կ'անցնի, բայց ի քնէ անհանդարտ եւ կուռարթոյն, հետամուտ եւ ձգտող փառամոլ շահատակութիւններու, չի կրնար երկար մնալ իր թիմին մէջ, ուստի խաբել խարխելով տիկիցիները՝ թէ կ'ուզէ երթալ արքունիքէն հրովարտակ աւնել իրենց վանքերու շինութեանն համար⁵, կ'իյնէ կու գայ Կ. Պոլիս եւ հոն բաւական ժամանակ ծածուկ ապրելով, ամէն միշտ ի գործ կ'ածէ Ազգը պատրիարքին դէմ գրգռելու, եւ վերջապէս Մարտիրոս կաֆայեցին վար ստնել տալով, կը յաջողի տնոր տեղն անցնիլ եւ ըլլալ պատրիարք Կ. Պոլսոյ 1660 Նշմբերին⁶։

Երեք տարւոյ չափ կը պաշտօնավարէ, առանց որեւիցէ յիշատակելի գործի մը կամ ազգօգուտ ձեռնարկի մը հեղինակ հանդիսանալու։ Ասոր պատրիարքութեան երկրորդ վեցամեակն մէջ, 1661 յուլիս 14ին՝ կ'այրի Կ. Պոլսոյ Հայոց Ս. Նիկողայոս եկեղեցին, կ'այրի եւ Ս. Սարգիսը՝ որ արդէն կիսուեր վիճակի մէջ էր⁷։

1663ին շնորհու առատապարգև եւ շառքներու Էջմիածնի նուիրակ Յովհաննես թու-

թունճի կողուած վարդապետին¹, Ղազարոս վար կ'անուի իր Աթոռէն եւ կարգ մը ամբաստանութիւններով, արդէն ալ պարտքերով ծանրարեուն՝ կը նետուի բանտ², ուրիկ բարեկամներու նպաստով հազիւ կ'ազատի 1664ին³։

* * *

Երկրորդը՝ Սարգիս թրակացին է, որ երկու անգամ պատրիարքութիւն ըրած է. նախ՝ 1664—1665ին յաջորդելով Յովհաննէս թուութունճիին՝ որ Ղազարոս Սեբաստացին աթոռն յափշտակած էր 1663ին, եւ ապա 1667—1670ին՝ դարձեալ յետ թութունճիին՝ որ 1665ին իր տեղն անցած էր։

Երուսաղէմի միաբան մըն էր սա, բայց իր դատարկութեամբը մեծ տարբերութիւն չունէր Ղազարոս Սեբաստացիէն, որուն՝ 1664ին բանտակից իսկ եղած էր, ունեցած մեծ քանակ պարտքերուն երեսէն⁴։

1665ին Յովհաննէս թութունճիէն վար առնուելով՝ նորէն բանտ կը նետուի իր պարտքերուն համար. սակայն՝ ջուղայեցի Եակոբ կաթողիկոսն երբ 1666ին Էջմիածնէն Կ. Պոլիս կու գար, Եղեղաբ Անթիպպոսի ստեղծած ինքնագլուխ նոր կաթողիկոսութեանն համար պարտքերը կը վճարէր, կ'ապտէր զայն բանտէն ու վերստին պատրիարք կը կարգէր⁵, պաշտօնունկ ընելով Յովհաննէս թութունճիին, որուն զեղծարարութեանն համար սրտմտած էր ինք։

Թէ առաջին եւ թէ՛ երկրորդ պատրիարքութեանը, Սարգիս թրակացին ոչ մէկ լուր գործ չէ ունեցած. Պատրիարքական պաշտօնին մէջ վախճանած է նա 1670ին⁶, եւ թաղուած է՝ ըստ Երեմիա 2Էլէպիի, Էտիրեկ Գարուի Հայոց գերեզմանատունը⁷։

* * *

Երրորդը (խախփան), Ստեփանոս Մեղրնցին է, որ 1670—1674 պատրիարք եղած է յաջորդելով Սարգիս թրակացին⁸։

1 ԱՆԳ., էջ 692;
 2 ԱՆԳ., էջ 685;
 3 ԱՆԳ., էջ 703;
 4 ԱՆԳ., էջ 695;
 5 ԱՆԳ., էջ 714—715;
 6 ԱՆԳ.;
 7 Մարտիոս Գարունիւն Երեմ 2Ելէպիի, Գլուխ Գ, տալ 41;
 8 Չախփան Գարունիւն Էջմիածնի Գլուխ Գ, տալ 41;

1 Չախփան Գարունիւն Էջմիածնի Գլուխ Գ, տալ 41;
 2 ԱՆԳ.;
 3 ԱՆԳ.;
 4 ԱՆԳ., էջ 689;
 5 ԱՆԳ.;
 6 ԱՆԳ., էջ 690—691;
 7 ԱՆԳ., էջ 691;

Աբ. Սարգիս եկեղեցւոյն քանդուած վայր-
կենին, Յովհաննէս պատրիարքին վըպ ծանր
ամբաստանութիւններ բարդելով կը յաջողի
օտարի ձեռքով վար առնել եւ բանտ նետել
տալ զայն, բայց շատ չանցած՝ ինքն ալ կ'ար-
ժանանայ նոյն բանտին, եւ կ'երթայ Հենեկ
բանտերու խորը¹: Ինքը թղթիւնն Համբաւու ար-
խուհին պատկանող մը, միակ առաւելութիւնը
զոր ունեցած է, Եղիազար Այնթապցիի դէմ
մըսած Հակառակութիւնն է. բայց ստոր մէջ ալ
ոճիւնէ արգիւնաւոր ծառայութեամբ մը չէ
կրցած փայլիլ:

* * *

Վեցերորդը (ըրպօ փափազ), Կարա-
պետ Կեսարացիին է, աւելի կ'ըպօ Մրէց
անունով ճանչցուած. անուում քահանայ մըն
էր՝ բայց բախար զինքը քննց, տարաւ եւ գրաւ
միւնչեւ պատրիարքական Աթոռին վըպ:

Այս տգիտափառ քահանային պատրիար-
քութեան պատճառ եղած է Մարտիրոս Քէֆէ-
ցիին, որ իր ունեցածը շունչեցածը առձիկ դուռը
վատենելով եւ անոր ասոր կաշառք կնիցընելով
կը յաղողի իրեն Հակառակորդ երդող Անդրէաս
պատրիարքը վար ինքնընէ՛ն եւ անոր տեղը դնել
այս կրպօ Երեմը², որուն Համար ժողովուրդը եւ
մասնաւորապէս Երեմիա Չէլէպի բուն կեր-
պով բողբող եղած են, ինչպէս պատմած
են արդէն³: Լակոռակ տեղի ունեցած դժգո-
հութիւններու եւ ընդդիմութեան, Ղրպօ Հինգ
անգամ պատրիարքութիւն կ'ընէ առաջին ան-
գամ 1676—1679, ճիշէննէմ՝ մէրտիվէնի
Անդրէաս երեցին տե՛նն անցնելով. Երկրորդ
անգամ 1680—1681, յաջորդելով Հացա-
գործ Սարգիս աշխարհական տեղակալի մը, որ
պատրիարքական Աթոռը բռնութեամբ կը յա-
փըշտակէր, եւ թեւեւ ինքզինքն ալ քահանայ
ձեռնադրելէ կու տար, բայց կը մեռներ շատ
չանցած: Գործ անգամ պատրիարք կ'ըլլայ
1681—1684, յաջորդելով Թորոս Ստամպուլ-
ցիին. Գործ անգամ 1686—1687 Եփրեմ
ղափանցիի տեղ եւ երդ ու վերջին անգամ ալ
1688—1689 Խաչատուր շէլեցիէ վերջը:

Ինքը պարզ քահանայ մ'ըլլալուն, երբ
1680ին երկրորդ անգամ կը Հասնի պատրիար-
քութեան, դիտողութիւններ կը ծագին՝ թէ
«Ճիշէննէմ վերտիվէնիին», պէս սա ալ վարդա-

պետ չէ, ուտար չի կրնար պատրիարք ըլլալ:
Մարտիրոս կաֆայեցի որ ընքմ պաշտպան էր եւ
բարեկամ կրպօի, լուած խօսքերուն բերանը
կըզեւու Համար, կը բռնէ զայն անմիջապէս
վարդապետ կը շինէ. Հրապարակու վեղարի
օրհնութիւնն եւ գաւազանի իշխանութիւն կու
տայ անոր, կրպօ Երեմը կ'ըլլայ Ղրպօ վարդա-
պետ¹, զոր յետոյ ուրիշներ՝ ինչպէս Սարգիս
գպիր Սարաֆ Յովհաննէսեան, կոչած են սեւա-
զուլու², այսինքն՝ գրուել սեւ՝ իմա վեղար ունող:
Սեւագրուի ըլլալուն վըպ տարի մը
կ'անցնի, կրպօ փափազ՝ 1681ին ալ եպիսկո-
պոս կը ձեռնադրուի Եղիազար Այնթապցիէն,
երբ սա իր ինքնակոչ կաթողիկոսութենէն այլ
եւս ընդհանուր Հայոց Հայրապետութեան
Հրաւիրուած, Երուսաղէմէն Կ.Պոլիս կու գար
Էջմիածին ուղեւորելու:

Եւ Ղրպօ ոչնչութիւնը կ'ըլլար այսպէս
բարձրաստիճան եկեղեցական մը, բայց չենք
գիտեր թէ իր վերին պատրիարքութենէն յետոյ
ի՛նչ ըրած է եւ ի՛նչ է եղած:

Իր Հինգ անգամի պատրիարքութեանը
մէջ ո՛չ մէկ օգտակար գործով փայլած չէ նա,
ի բնէ տգէտ եւ անուս, անոր ամբողջ կենսքը
ո՛չ այլ ինչ է, բայց երէ՛տ գաւազարութեան
Հիւսը մը, որով պատրիարքական Աթոռին կառ-
չած, անկէ չբաժնուելու Համար ամէն ինչ ըրած
է, եւ պարտքերու բեռնատակ մտած, բանտերու
մէջ իսկ գեղեցիկու բախտին արժանացած է:
Սոր առաջին պատրիարքութեան միջոցին
է, որ Երեմիա Չէլէպի Ցպարան կը բանայ
Կ.Պոլսոյ մէջ: Երկրորդ պատրիարքութեանն է,
որ Կ.Պոլսոյ մէջ կը վախճանի Էջմիածնի Հայ-
րակոթը քուղայեցի Յակոբ կաթողիկոս:

* * *

Նօթներորդ (Թորոս մորոս), Թորոս
Ստամպուլցիին է, որ երկու անգամ պատրիար-
քութիւն ըրած է, նախ՝ 1681ին կարապետ
Կեսարացիին Ետեւէն 40 օր միայն, եւ ապա՝
1687—1688³ դարձեալ կեսարացիին տեղը,
բայց տարին չբոլորած կը Հրաժարի, եւ իրեն
կը յաջորդէ Խաչատուր շէլեցի, որ քանի մը
ամիս միայն մնալէ յետոյ՝ կը թողու աթոռը
կարապետ Կեսարացիին. Քիչ չ'անցնի վար
կ'առնուի եւ սա, որուն ըրէ՛լ աստե՛ն Համար կը

1 Ար. 42 717:
2 Ար. 42 717:
3 Կեսարացիին Երեմ Չէլէպի:

1 Չ'ախտ Գոթ. Հայոց, Գ, էջ 717:
2 Գառնալուրդ-Երեմ պատրիարք Հայոց Կ.Պոլսոյ
ձեռագիր:
3 Չ'ախտ Գոթ. Հայոց, Գ, էջ 721:

յաջորդեն աշխարհական տեղակալներ, իրենց վերջիլ ունենալով Թորոս Ստամպոլցին՝ նախկին պատրիարքը:

Եւ պայտէս՝ մինչեւ 1690, խիտ կարճա- տեւ ժամանակամիջոցի մը մէջ, Կ.Պոլսոյ պա- տրիարքական Աթոռը տխուր խաղաղքը կ'ըլլայ յարափոփոխ պատրիարքներու խռովներով մը, մասնուած ըլլալով՝ նաեւ խել մը տգէտ եւ ասկիբար մարգերու պորտաբոյժ քմահանոյքին:

Թորոս Ստամպոլցին ալ չունի սիշաատկու- թեան արժանի բան մը. պարտքերու համար կրած բանտարկութիւնը՝ զոր Երեմիա Չէլէպի կը յիշէ եւ Մորոս (խնդ, փախուկ) անականը՝ զոր կը կցե նա անոր անուան քով, բաւական են արդէն յայտնելու, թէ ք'նչ սաստիճանի անձ մըն է եղած այն:

* * *

ՏՈՂ 121. Վարպետքն հացածախիցի ի Հայոց ազգէս ամենայն: Այս պարքերու- թեանն յայտնի կ'ըլլայ, որ շատ հին ժամանակ- ներէ սկսեալ Կ.Պոլսոյ մէջ հացարարութիւնը կը վերաբերէր Հայերուն, որոքը կը մատակա- րարէին նաեւ արքունի պալատին ու պետական բոլոր պաշտօնատուներու հացը: Երեմիայի քերին Ամբակումը հացարարուպետ եղած էր¹: Հացա- րարուպետութիւնը, այսինքն, «էքմէճի պաշխու- թիւնը», ինչպէս վառօդապետութիւնը, հին ա- տեններն Հայերու սեպհական մասնաւոր ար- տօնութիւններ էին. եւ կը տեւէին մինչեւ անցեալ դարու վերջերուն մօտ, երբ Սուլթան Համիտ տակաւ առ տակաւ ձիւն իջեցուց անոնց վրայ, Հայերու դարաւոր իրաւունքներն յա- փշտակեց ու խելց մի անգամ ընդ միշտ:

* * *

ՏՈՂ 184: Այս խօսքով Երեմիա Չէլէպի կը յայտնէ՝ Երուսաղէմի Յոյներու պատրիար- քին հետ իր ունեցած վաղեմի բարեկամու- թիւնը:

(Շ-ը-ու-ի-ի-ի) ՏՕՔԹ. ՎԱՐԱՄ Ե. ԹՈՐՈՍՄԱՆ

1 ՅՄ՝ Վի-ու-դր-ի-ի-ի երեք- Չէլէպի, էջ 145:



ՏԱՊԱՆԱԳԻՐՔ

ԹՈՐՄԱՆԱՅՈՑ ՊԵՐԸՔԼԵՆՆ ԳԵՐԳՈՑՑՆԵՆԵ

«Հանդէս, իս վերջին թուերուն մէջ Ռուսչուքի հայ տապանագիրներու հրատարակութեան առթիւ՝ Մեծ. պր. Գր. Մ. Պըլլըլեան, հրատարեալ անդամ՝ Բուկարեստի վճռաքնի Ատենի, ուղարկած է խմբագրութեանս՝ ընկի Ռուսչուքցի Պըլլըլեան գերդաստանին այլեւայլ տապա- նագիրները: Սոյն գերդաստանը թէ՛ Ռուսչուք, եւ թէ՛ մանաւանդ դէպի Ռու- մանիա տարածուելն ետեւ՝ շատ նշա- նաւոր եղած է ո՛չ միայն իրբու մեծ վա- ճառական ընտանիք, այլ եւ տուած է մտաւորական քարձօր ընդունակութեամբ օժտեալ, Հայոց եւ Ռումանացոց մէջ մեծ դիրք ըռնած անձնաւորութիւններ, ինչպէս Բժիշկ, փաստաբան եւն, որոնք ուումանահայ հասարակութեան օգտա- կար ծառայութիւններ մատուցած են:

Խմբագրութիւնս սիրով կը հրատա- րակէ սոյն տապանագիրները, որոնց ա- մէնքը մերձաւոր ազգականներ են նոյն գերդաստանին այժմու ներկայացուցիչ Պր. Գ. Մ. Պըլլըլեանին. ինչպէս Պր. Յ, մեծ հայրն է, Թ. Յ, հայրը, որուն ջանիք Միլտաւիա հայ հոգաբարձութիւններ եւ վարժարաններ հաստատուած են, եւ Ռումանահայերը քաղաքականօրէն հա- ւասար ծանցուած են Ռումանացիներուն:

Սոյն տապանագիրներու մէջ տես- նուած ուղղագրական սխալներն անփո- փոխ պահեցինք, թէպէտ շատ հաւանա- կան է որ այլեւայլ տեղերու մէջ ընդօրի- նակողներու սխալներն ըլլան:

ԽՄԲ.

1.

(Բուկարեստի Հայոց եկեղեցւոյ քակը):

Է.

ՄՀՏՄԻ ՆՈՒՐԻՆ ԺՐԱՇԱՆ
ԲԱՐՔԵ ԽՈՆԱՐՀ ՄՏԳ ԻՈՂ 111